

ԱԹՈՌ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՄՐԳՈՅ ԸՆԿՈՎՔԻՑԵԱՆՑ

ԿԱՐԵՒԹՈՐ ԶԵԿՈՅՑՑ

Նկատելով որ, վերջերս գերմանական «Վիսովատէնէր Զայթունկ» լրագրին մէջ հրատարակուած սխալ տեղեկութեան մը հիմուելով, ժամանակէ մը ի վեր զանազան կողմերէ դարձեալ դիմումներ կ'ըլլան մեղի, տեղեկութիւն խնդրելով ԷՄԻՐԻՍԱՆԵՍՆ կոտակի մը կամ ժառանգութեան մը մասին, զոր իրր թէ այդ անունով ազգային մը ըրած ըլլայ Հնդկաստանի մէջ, պարտականութիւն կը համարինք ներկայիւս յայտարարել թէ Պատրիարքարանս որ և է առընչութիւն ունեցած չէ այդպիսի խնդրոյ մը հետ:

Սասյդ է թէ, 1923ին, ազգայիններու կողմէ իրեն եղած բազմաթիւ խնդրանքներու վրայ, Պատրիարքարանս պաշտօնապէս դիմելով Պէնկալի և Պոմ-պէյի Կառավարիչներուն, ինչպէս և Կալկաթայի Հայ Եկեղեցւոյ Վարչութեան, տեղեկութիւն խնդրած է այդ մասին, բայց որովհետեւ իր ստացած պատասխանները ամէնքն ալ յայտնած են թէ այդպիսի կոտակ մը կամ ժառանգութեան դործ մը բնաւ զոյութիւն ունեցած չէ Հնդկաստանի մէջ, Պատրիարքարանս իրեն համար ընդ միշտ փակուած նկատած է այդ հարցը:

Իր խնդրուի հետեւարար յետ այսու այս մտօք որ և է նամակ չուղղել մեղի:

Իր խնդրուի նաև բոլոր հայ թերթերէ՝ նոյնութեամբ հրատարակել սոյն զեկոյցը, ի զիտութիւն հանրութեան:

30 Մարտ 1935

(ԿԵՐԵ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ)

ՄԱՍՏՈՅ ՏԱԿ Ե՞՞Ն

ԳՈՒՐԵԱՆ ՄԱՏԵԽԱԳԱՐԱԿ, ԹԻՒ 6

ԴԱՍՈՒԱՆ ՄԱՏԵԽԱԳՐՈՒԹԻՒՆ

ԳՈՒՐԵԱՆ ՄԱՏԵԽԱԳԱՐԱԿ, ԹԻՒ 7

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՔ ԵՒ ՔԱՆԱԴԱՏՈՒԹԻՒՆՔ

ԳՈՒՐԵԱՆ ՄԱՏԵԽԱԳԱՐԱԿ, ԹԻՒ 8

ԿՐՈՆԵԲՈՒ ՊԱՏՐՈՒԹԻՒՆ

Ս Ւ Ա Ն

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Բոլոր երկիրներու համար ՍԻՈՆի Տարեկան բաժնեգինն է
Անգլ. Շիք 6 (Ամեր. Տ-Հ-ը 1.50) կամ անոր համարժէքը.
Եռամսիայ կամ վեցամսիայ բաժանորդագրութիւն չկայ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԿԱԿ է

Հասցէ՛ Rédaction de la Revue Arménienne ՏԻՕՆ
Պատրիարքական
ՅԵՐՈՍԱԼԵΜ — Palestine

ԵՆՈՐԴԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ ՆՈՒԷՐ ԱՏԱՑԱԾ ԵՆՔ ՀԵՏԵՒԵԱԼ ԳԻՐՔԵՐԸ

ԱԽԱԳ ՇԱԲԱԹ. — Հրատ. Ամենափրկչի վանուց Նոր Զուղայի. Հաւագ Խօթնեկիւ
Ժամերգութիւն մէկ հատորի մէջ. Նոր Զուղա. 1935. 8^o էջք 621. 2 օրինակ:

ՎԻԹՈՇ-ԱՐԱՄԱՏ. — Պուլկարահայ տարեգիրք. Հրատ. Պարոյր Ասատուր. տա-
մարակիտական, զրական, տեղեկատուական, վիճակագրական, կենսագրական, պատ-
մագրական շահեկան պարունակութեամբ. 1935. Ա. տարի. Փլոտիվ. 8^o էջք 342. եր-
կու օրինակ:

ԵՐԵՄԻԱՆ ՋԼԱՎԻ. ՋԼԱՎԻ ՔԼՈՄԻԻՐՃԵԱՆ. — Հ. Ն. Ակինեան. Մատենագիտական ու-
սումնասիրութիւն. ձլէ. հատոր Ազգային Մատենագարանի, Վիեննա. Մխիթարեան
տպարան. 1933. 8^o էջք 280.

ՀԱՅ ԱԳԴԻ ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ. Գերմանական վաւերագրերու համեմատ. Հ.
Յակ. Տաշեան. Մասն Ա. Ազգային Մատենագարանի ձլջ. հատորը. Մխիթարեան
տպարան. 1933. 8^o էջք 241.

ՀԱՅ ԱՓԱՄԻ ՆՇԽԱՐՆԵՐ. — Մատենագիտական ուսումնասիրութիւն. Հ. Յակ.
Տաշեան. Ազգային Մատենագարանի ձլէ. հատորը. Վիեննա. Մխիթարեան տպարան.
1934. 8^o էջք 343.

ԳԱՅԱՓԱՄԻ ՆՇԽԱՐՆԵՐ. — Ազգասիրական զանազան գրութիւններ. Ե. Գ. Ա-
զաթօն. Մարսէլ. տպ. Ե. Արմէն. 1934. 8^o էջք 303.

ՓՈՂԱՑՔ. — Գրական թուչտուն նօթեր. Գ. Գեղարքունի. Սոֆիա. 1935. 8^o էջք 61.
ՇԱՄ ԹԱՍԵՄԻԿԱԿԱՆԻ 7-12 թիւերը. (Մազրուած ոստիկանագետը. Երկու ա-
պուշ ծառաներ. Կոչկակար Արմեն աղայի ծննդեան տարեգարձը. Բանտարկուած պա-
րիկը. Ի՞նչ բարեդէպ անակնկալ. Փոքրիկ ծխան Մաքարզը.) մանր տետրակներ. առ-
ուազին հիսուս Հ. Գ. Փանչիկեանէ գրուած, վերջինը Հ. Ե. Պօղոսեան թարգմանած է
գերմաներէնէ:

SHORT HISTORY OF THE ARMENIAN COMM. IN NETHERLANDS INDIA. —
P. Paulus. անգլերէն. Batavia. 1935. 8^o էջք 19.

ԹԻ ՀԱՅԸ ԻՆՉՈՐԻ ԶԻ ՅԱԶԱՂԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՏՆԻ ՎՐՈՅ. — Հասարակագի-
տական խորհրդածութիւններ ներկայ ազգային իրականութեանց շուրջ. Տիզը. Տօ-
նիկեան. Գահիրէ. 1935. 8^o էջք 16.

ՊՐԻՎԱՏԵԼԻ Բյազանտիոն հանդէսէն արտատպուած հինգ հմտալից ուսումնասիրու-
թիւններ Պրօֆ. Ե. Ազնացի, Գրանսերէն լեզուագ. (L'âge et l'origine de l'empereur Ba-
silie I. — La portée historique de l'oraison funèbre de Basile I par son fils Léon VI le Sage. —

— Les légendes de Maurice et de Constantin V empereurs de Byzance. — L'âge et l'origine
de l'empereur Basile I. շարունակութիւն Բ. տետրակին. Notes Arméno-Byzantines.